

### ՍՏԱԽՕՍՈՒԹԵԱՆ ՄԵՂՔԸ

«Այլ եղիցի ձեր բան, այո՞՞ այո,  
Էս ոչն՞ ոչ» (ՍՍՏՔ, Ե. 37):

Բոլոր մեղքերուն մէջ ամենէն աննշան նկատուած՝ բայց նոյն ատեն գրեթէ ամենէն աւելի ընդհանրացածն է ստախօսութեան մեղքը:

Եթէ փնտռելու ըլլանք պատճառները այս իրողութեան, պիտի գտնենք թէ մէկէ աւելի են անոնք: Նախ՝ ստախօսութիւնը ըլլալով մեղք մը՝ որմէ ուրիշներ ընդհանրապէս նուազագոյն չափով կը միատարին և երբեմն բնաւ իսկ չեն կրեր միտաւ, շատ աւելի համարձակօրէն կը կատարուի մարդոց կողմէ: քան, օրինակ, մարդասպանութիւնն ու զոհութիւնը, որոնք այլազան պատիժներով ու մինչև իսկ մահուամբ կը հատուցուին պետական իշխանութեանց կողմէ: Յետոյ, ստախօսութիւնը աննշան ու մինչև իսկ անխուսափելի նկատուող մեղք մը ըլլալուն, նուազ խրաչեցուցած է Աստուծոյ լոյսին բացուիլ ու զող հոգիներն իսկ՝ քան, օրինակ, վերոյիշեալ երկու մեղքերը: Սակայն պէտք է մտածուի թէ մեղքերուն մեծը կամ փոքրը չկայ, և թէ օր մը պարտաւոր պիտի ըլլանք հաշիւ տալու մեր բոլոր մեղքերուն կամ թերացումներուն համար, եթէ անկեղծօրէն չզոյջանք ու չապաշխարենք: Ի վերջոյ, ամէկքին վարձքը մահ է ու Վ. Գրական հաստատումը ի գօրու է բոլոր մեղքերուն ալ համար:

Ու նաև նկատի պէտք է առնել թէ քիչ են պարագաներ՝ ուր մենք կը փորձուինք ոճրագործութեան և կամ այլ ծանրակշիռ հետեանքներ ունեցող յանցանքի մէջ իշնալ: Մինչդեռ գրեթէ ամէն օր առիթներ կը ներկայանան մեզի ստախօսութեան մեղքը գործելու: Ու եթէ շատ յաճախ քաջութեան պակասը բարեբար դեր կը կատարէ առաջիններու պարագային, մեզ կտ կեցնելով մեղանշելէ (թէ և մեղքը, յղացուած բոպէէն, մտածուէն գործադրութեան չանցած իսկ չի գաղբի մեղք մը ըլլալէ), երկրորդ պարագային՝ նոյն այդ քաջութեան պակասն է որ մեզ կը մղէ ստախօսութեան:

Ստախօսութեան մեր կեանքին մէջ գրաւող լայն տեղին պատճառներէն մին է նաև այն՝ որ այդ մեղքը ընդհանրապէս կ'ընկերանայ և կամ հետեանքն է ուրիշ, աւելի ծանրակշիռ մեղքերու: Գողութեան յանցանքի մէջ բնուող մը, օրինակ, իր օձիքը ազատելու համար, իրբև առաջին միջոց պիտի դիմէ ստախօսութեան: Գործք Առաքելոցի մէջ Անանիա և Ապփիրա պիտի չփորձուէին սուտ խօսելու՝ եթէ իրենց ծախած արտին դրամէն մաս մը զողցած չըլլային: Յաճախ նաև սուտին կը դիմենք փրկելու համար մեր դիրքն ու արժանապատուութիւնը, երբ մեր գործած ուրիշ մեղքերով պատճառ դարձած ենք անոնց վտանգուելուն: Կը ստենք, ապահովելու համար մեզի յաջողութիւններ՝ այս կեանքին համար: Եւ սակայն պէտք է մտահան ընել թէ սուտով ու կեղծիքով ձեռք բերուած յաջողութիւնն ու անկէ յառաջացած երջանկութիւնը չեն կրնար կատարեալ ըլլալ ու լիովին գոհացնել մեր խղճտանքը: Այդպիսի յաջողութիւններ ոչ միայն անկայուն ու անցողական բնոյթ կը կրեն, այլև նման են Աւետարանի մէջ յիշուած այն տան՝ որուն հիմերը խախտու էին աւազի վրայ հաստատուած ըլլալուն, և որ առաջին փոթորիկէն իսկ կրնայ փուլ գալ ու կործանել:

Ամէն անոնք՝ որոնք չունին ճշմարտութեան գիտակցութիւնն ու սէրը կ'ապաւինին սուտին ու կեղծիքին: Վտանգի ճշմարտութիւնը խօսելով իրենց անօրէն գործերը պիտի հրապարակուին ճիշդ ինչպէս անոնք՝ որոնց գործերը չար են պիտի չուզեն լոյսին գալ ու պիտի սիրեն խաւարը, նոյնպէս և այդպիսիներ հետև պիտի կենան ճշմարտութեան: Որովհետև ճշմարտութիւնը լոյսին մէջ կը բնակի միայն, ու խաւարը հոմանիշն է սուտին ու կեղծին: Արդարը պէտք է չունի գիտելու այդպիսի անուղիղ միջոցներու, վտանգի անիկա իր գործերէն ամշնալու որեւէ պատճառ մը չունի: Ընդհակառակն, ճշմարտութիւնը ծածկելով ուրիշ յանցանք մը գործած կ'ըլլայ: Ու երբ մեզի կը պակսի քաջութիւնը խոստովանելու քրիստոնէական կրօնի ճշմարտութիւնները, թերացած ու պարտազանց գանուած կ'ըլլանք աստուածային

օրէնքին հանդէպ, ճշմարտութեան լոյսը սգրուանի տակօ թաքցուցած ըլլալով:

Քրիստոնէութիւնը ի՞նչպէս պիտի ծաւալէր եթէ երբեք առաքեալներ անվհճեր շխտտովանէին Քրիստոսի աշխարհ բերած ճշմարտութիւնները, ու հալածանքներէ ու նեղութիւններէ վախնալով՝ ջանային սուտով մը ուրանալ զԱյն, փրկելու համար իրենց ճղճիւմ անձերը, առաւել կարեւորութիւն ընծայելով անոնց՝ իրենց գաղափարականէն, իրենց սխալ խաւալէն:

Ստախսութիւնը, ուրեմն, հետեանք է նաև վախկոտութեան ու անհամարձակութեան: Ու վախկոտութիւնը հետեանք է թերահաւատութեան: Ըշմարտա քրիստոնեան կեանքի ամէն երևոյթներուն առջև անվճառ է ու պատճառ մը չունի վախնալու աշխարհիկ ուժերէն ու թշնամիներէն, վասնզի ան քաջ զիտէ իր ընկիւթն ու ըլլալիքը, ու երբեք չի մոռնար Քրիստոսի պատգամը. «Ը՛ր վարճուրիք յայնցանէ որք սպանանեն զմարմին, և յետ այնորիկ աւելի ինչ ոչ ունիցին առնելո: Անոնք վախնալ զիտեն միայն այն բոլոր ուժերէն՝ որոնք զանազան կերպարանքներու տակ կը ներկայանան իրենց, առաջնորդելու համար յաւիտենական կորստեան, հոգեկան մահուան: Անոնք զիտեն ճշմարտութեամբ յաղթել այս վերջիններուն յերիւրած սուտերուն ու կեղծիքներուն, ու ճշմարտութեան լոյսով ցրել անոնց յառաջացուցած խաւարը:

Նրիթական աշխարհի մէջ շատ մը իրեր կան, որոնք հակառակ իրենց փոքր ծաւալին քանդիչ ուժեր կը պարունակեն և որով մարդկային կեանքին մէջ մեծամեծ աւերներ կրնան գործել: Նոյնն է նաև ստախսութեան մեղքը՝ հոգեկան աշխարհին համար: Աննշան ու թիթև նկատուած այդ յանցանքը ինչքան զժթախտութիւններու պատճառ կը դառնայ յաճախ: Որքան անմեղներ դատապարտուած են օրէնքէն՝ ուրիշներու կողմէ սուտ վկայութիւն տրուած ըլլալով իրենց մասին: Հրեաներ Պիղատոսի առջև նոյն մեղքը գործեցին, սուտ վկայութիւն տալով Աստուածորդւոյն մասին, ու վերագրելով Անոր յանցանքներ՝ որոնք երբեք հաշտ չէին կրնար ըլլալ իր աստուածային բնութեան հետ:

Հին Ուխտի մէջ, Եհովա, Տաանարանեայ պատուիրաններով, ի միջի այլոց կը պատգամէ Տիրոջ անուանով սուտ երգում չընել և ուրիշին հանդէպ սուտ վկայութիւն չտալ: Իսկ Նոր Ուխտի մէջ, Յիսուս, քայլ մը աւելի առաջ երթալով, կը յայտարարէ. «Ամենեին մի՛ երդնու: . . . այլ եղիցի ձեր բան, այոն՝ այո և ոչն՝ ոչ»: Վասնզի այդպէսով է միայն որ մարդիկ փոխադարձ ու բացարձակ վստահութեամբ ու սիրով պիտի լեցուին իրարու հանդէպ, ու պիտի նահանջեն թշնամութիւններն ու զանազան մոլութիւնները՝ որոնք կը հանին երբեմն մինչև մատնութիւն, դաւաճանութիւն և արեւնալի ընդհարումներ:

Ոոստովանիլ մեր կատարած մութ գործերը, հրապարակել մեր գործած յանցանքները լրիւ կերպով, բանալ մեր օրտին ծալքերն ու մտքին շար ու սև խորհուրդները անկեղծօրէն ուրիշներու առջև, երբ առիթը ներկայանայ կամ հարկը պահանջէ, զիւրին չէ յաճախ կարծուածին չափ ու կը պահանջէ հոգեկան արիութիւն ու պայծառ հաւատք: Վասնզի գաղտնիքներ կան՝ որոնց հրապարակումը արդիւիւու համար պատրաստ ենք երբեմն մեր կեանքն իսկ վրայ տալու: Ու շատ յաճախ ինքնաբերաբար կը խօսինք սուտեր՝ դուրս գալու համար մենք մեզի պարտադրած անել կացութիւնէն:

Բայց ճշմարտա քրիստոնեային պարտականութիւնն է պայքարիլ ամէն տեսակի սուտերու ու կեղծիքներու դէմ: Իրրև այդպիսիներ, պարտինք ի մի խմբել ու զօրակոչի ենթարկել մեր բոլոր հոգեկան ուժերը, անոնցմով զինուած ու զօրացած զիմպարաւելու ամէն կարգի փորձութիւններու ու մեղքերու, որոնք ինչպէս անցեալին ջանացած են՝ այնպէս ալ այսօր կը ջանան մարդկային հոգին առնել իրենց միահեծան տիրապետութեան, իրենց ընկճող ու ճնշիչ թաթերուն ներքև:

ԳԷՈՐԳ Ս. ՃԻՆԻՎԻԶԵԱՆ

